

ԿՐՈՆԱՊԱՏՄԱԿԱՆԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ

ՀԱՅԵՐԻՆ ՀԻՆ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ

**Եատ ուսումնասիրութիւններ զրուած
են Աստուածաշունչի Հայ Թարգմանութեան
մասին, բայց չուսաբանութեան կարօտ կէ-
տեր շատ ու շատ են տակաւին:**

**Մեր ներկայ. աշխատութեամբ պիտի
ջանանք ամփոփել մինչև այսօր ձեռք բեր-
ուած արդիւնքները, այն չափով որ մեզի
մատչելի եղան անոնք, և տեղտեղ արձա-
նադրել նաև մեր մասնաւոր հետազօտու-
թեանց եղբակացութիւնները:**

**Նախ համառօտ ձեռվ պիտի ներկայա-
ցնենք Աստուածաշունչի բնագիրը և հաս-
գայն թարգմանութիւնները, և ապա պիտի
խօսինք Հայերին չին Թարգմանութեանց
մասին:**

**Աստուածառնչի բնագիր. — Աստ-
ուածաշունչը երկու որոշ մասերէ կազ-
մըւած է՝ Հին Կտակարանը և Նոր Կտակա-
րան։ Հին Կտակարանը, որ Հրեց Ա. Գիրքն
է, շարադրուած է Երրայերէն, ի բաց առ-
եալ Եղր. Գ. 8 — Զ. 18, Է. 12-16, եւ
Դան. Բ. 4-է. 28, որոնք գրուած են
Երրայերէնի մօտիկ ազգակից արամերէն
բարբառով։ Խոչ Նոր Կտակարանը, որ Քը-
րիստոնէական է, յունարէն յօրինուած է
ամբողջովին։**

**Երբայական Կանոնը կը բովանդակէ 22
գրքեր, երբայերէն լեզուի այբուբենին
թուրին համաձայն, Այդ գրքերը երեք խում-
բերու կը բաժնուին հետեւեալ կերպով.**

Ա. Օրենք**Ծնունդք****Ելք****Ղետական****Թիւք****Երկրորդ Օրէնք****Մարգարեկ****1. Կանդիագոյն՝****Եեռու****Դատաւորք****Սամուէլ (2 = Ա. Բ. Թագ.)****Թագաւորք (2 = Գ. Դ. Թագ.)****2. Յետնազոյն՝****Եսայի****Երեմիա****Եղեկիէլ****Երկուտասան Փոքը Մարգարէք****Գ. Գրուրիւնի****Սալմոնք****Առակք****Յովք****Երգ Երգոց****Հոռիթ****Ողք****Ժողովող****Եսթեր (**)****Դանիէլ (***)****Եղանակի****Եզր և Նէեմի****Մնացորդք (2)****Քանիներկու թիւը իրականացնելու համար****Հրեայք Հոռիթը մոտ կը համարէին Դա-****տաւորաց և Ողքը՝ Երեմիայի Պէտք է****նկատի առնել որ եթէ իւրաքանչիւր գիրք****առանձին հարցենք 22ի փոխարէն կ'ունե-****նանք 39 գրքիր։**

Հըեալան կանոնը որդեգրած են Թողո-

քականներ։

Նոր Կանկարանի Կանոնը կը պարու-

նակէ մեծ ու պատիկ քաննեօթ գրուած-

ներ Ասանցմէ եօթը, Պողոսի առ Երրայե-

ցիս, Յակոպայ, Պետրոսի Բ., Յովհաննա-

Բ. Գ. Յուղայի Կաթողիկէայ Թուղ-

թերը, և Յովհաննու Յայտնութիւնը, կը

համարուին Երկրորդականոն։

Աստուածառնչի հնագոյն բարգմանու-

թիւնեները. — Ասոնց մէջ ամէնէն հին է

Նորանասնից Կոչուած յունարէնը, որուն

ձեռնարկուեցաւ Պաղոմէնս Եղբայրասէրի

օրով (285-247 Ք. ա.) և հաւանական է

որ Քիրիստոնէական թուականին սկիզբը Ա-

ղեքսանդրիոյ յունախօս հրեաները իրենց

(*) Հինգ Մեկիւթիւնը հանդիսաւոր կերպով
կը կարգացուէին հետեւեալ առիթներով։ Երգ
Երգոց Պատէքին, Հոռիթը Պետքանկատէին, Ողքը՝
Երուաղէմի 586 թուի Կաթոնաման ասքեղարձին,
Ժողովող՝ Տարաւարահարաց Յօնին, Եսթեր՝ Պո-

(**) Գ. 4- ծ 24. Երկրորդականոն։

(***) Գ. 24-90 (Ալոթք Ազարիայ և Օրհնու-
թիւն Եղից Մանկանց), Ժ. Գ. (Պատմ. Եռաւանայ)
և Ժ. (Իրք Բելայ և Վիշապին) Երկրորդականոն։

ձեռքն ունէին գրեթէ ամբողջ Հին Կտաւ-
կարանը յունարէն թարգմանութեամբ: Ա-
սիսա Եօթանասնից կոչուած է, որովհետև,
ըստ աւանդութեան, եօթանասուներկու
հոգի մասնակցիր են այդ գործին, վեց անձ
իսրայէլի իւրաքանչիւր ցեղէն, և եօթա-
նասուներկու օրուան մէջ գլուխ հանած են
զայն:

Եօթանասնիցէն զատ ժանօթ են Հին
Կտակարանի յունարէն երեք թարգմանու-
թիւններ եւս, Ակիւղասի, Սիմմանոսի, եւ
Թէոդոսիոսի անուններով, երեքն ալ գործ
Բ. գարու, Ք. Յ. Կ'արքէ յիշէլ որ Թէո-
դոսիոնի թարգմանութիւնն Դանիէլի գիրքը
տեղն անցաւ Եօթանասնից թարգմանածին:

Նոյն գարուն սկսած է նաև Հին Ասուրա-
կան թարգմանութիւնը: Ասուրական թարգ-
մանութեան արժէքը կը տարրերի գրքէ
գիրք, որովհետև ամրգչութիւնը մէջ ձեռ-
քի գործ չէ: Հնագամատեանը մօտէն կը հե-
տեւի Եբրայականին, Յոր նմանապէս տա-
ռացի թարգմանուած է, Հռութ յարասա-
կան է և Մանագորդացը կը նմանի Թար-
գուածի: Ծնունդք, Եսայի, Երկուտասան Մար-
դարէք, եւ Սաղմոսք կը ցուցնեն ՀԲ. (=
Եօթանասնից) ազգեցութեան նշաններ:
Ասուրական թարգմանութենէն կախում ու-
նին, կամ առնուազն ազգուած են, Հայե-
րէն, Արաբերէն, և Եթովպերէն թարգմա-
նութեններ:

Դարձեալ նոյն գարուն սկսած է լատին
թարգմանութիւնը Եօթանասնից յունարէ-
նէն: Լատինական այս թարգմանութիւնը
Եթունիմու սրբազրեց, չորրորդ գարու վեր-
ջը (383-391), հետեւելզ Եօթանասնից ո-
րինակին: Բայց ատիկա կատարելապէս գո-
հացուցիչ չգտնելով ձեռնարկից Հին Կտա-
կարանի նոր թարգմանութեան, այս անգամ
Եբրայէլին բնագրին գրայէն, և 15 տարի-
ներու ընթացքին (391-405) կատարեց այդ
աշխատանքն ալ: Սակայն մէծ ինդիրներ
ծագեցան Արևմտեան Եկեղեցւոց մէջ սոյն
թարգմանութեան պատճառաւ, վանզի շատ
տարբերութիւններ կը տեսնուէին նուիրա-
կանացած Հին Լատին թարգմանութեանց
և Եթունիմոսի նոր կատարածին միշտ: Բազ-
մաթիւ Եկեղեցիներ երկար տան մերժե-
ցին գործ ածել Եթունիմեան թարգմանու-
թիւնը մասսամբ կամ ամբողջութեամբ: Սաղ-
մոսաց գիրքը մանաւանդ ամէնէն մէծ ժու-

ղավրդային յուղումներն առթեց, որպէսիտէ
ժողովուրդը բերնուց զիտէր սազմուները
շին թարգմանութեամբ և սրբազնութիւն
կը նկատէ Եթունիմոսի ներմուծած փոփո-
խութիւնները: Այս պատճառաւ անկարուի եղաւ
ընդհանրացնել Սաղմոսաց նոր թարգ-
մանութիւնը և կիսն մատց գործածական ու
անցաւ նոյնիսկ Վուլգատայի մէջ փոխանակ
Եթունիմեան Սաղմոսին:

Երկրորդ գարուն վերջը կամ Երրորդին
սկիզբը նգիպական թարգմանութեանց և ս-
ծեանարկուած է թէ՛ Բոնայիրիկ և թէ Սա-
հիսիկ բարատաններով կատարուած թարգ-
մանութիւններն ալ կետեած են Եօթանաս-
նից յունարէնին:

Չորրորդ գարու կիսուն Ալֆիլիս ձեռք
զարկի Ասուր Գրքի Դորական թարգմա-
նութեան: Գորեիրն ալ մեզի պէս տակաւին
գիր ու գրականութիւն չունէն այդ ժամա-
նակ: Ուլֆիլիս Եպս. Նախ Ալյուրեին մը
յօրինեց և ապա սկսաւ թարգմանելու Յու-
նարէնի վրայէն Եթէ ոչ ամբողջ Ասուռա-
ծայունչը, ապահովաբար առոր մէծագոյն
մասը արգէն փոխազրուած էր Գոտերէնի
Դ. գարու վախճանին: Այս կերպով Ուլ-
ֆիլիս եղաւ Տետոնեան լեզուով գրակա-
նութեան հիմնադիրը:

Երովլպական Թարգմանութիւնը, Դիլմա-
նի տեսութեամբ, կատարուած է Դ. և Ե.
գարերուն: Գուրիդի հ. գարու վերջը Զ. ի
սկիզբը կը համարի: Ամէն պարագայի տակ
է, գարէն առաջ լրացած էր այն: Հին Կտա-
կարանի մէջ շատ հաւատարիմ և տառացի
թարգմանիչն է Եպյանին առկասարակ: Սա-
կայն յանձնի ունի զարտուղի ընթերցում-
ներ, և աւելի զուտ բնագրի մը կը ներ-
կայացնէ: Նոր Կտակարանի նկատմամբ Ե-
թովլպական թարգմանութիւնը առնչակից է
Վատիկանեան և Սիխայական յոյն ձեռա-
գիրներուն: «Ունի նաև Արևմտեան, Ալեք-
սանդրեան, և Սիւլվիական տարրեր», ինչ-
պէս կը գրէ R. H. Charles (*):

Ասուռած աշունչի սոյն հնագոյն թարգ-
մանութեանց մասին շատ քիչ ճշգրիտ տե-
ղեկութիւններ հասած են մեզի, անհիս
որ մեր հայ թարգմանութիւնն գերարերեալ
մանրամանութեանց պակասը անակնկալ
կամ արտակարգ պարագայ մը չէ:

(*) «Ethiopic Version», A Dict. of the Bible,
Ed. by J. Hastings, M. A. D. D., Vol. I. 1900:

Խօթանասնից Կանոնը . . . Վերոյիշեալ թարգմանութիւններէն Եօթանասնից յուս նարէնք ընդհանուր նշանակութիւն և կառ բերութիւն ստացած ըլլալուն հարկ է առոր մասին ունենալ յաւելուածական ծանոթութիւններ:

Եօթանասնից Կանոնը տարբեր է Երբայական Կանոնին: Ան Երբ. Կանոնի բոլոր գրութիւնները պարունակելէ զատ իր մէջ կ'ամփոփէ հետևեալներն ալ.

Եղր (Ա. Վեն. 1860)

Օուգիթ

Տովորիթ

Մակարայեցոց. Ա, Բ, (Գ.)

Իմաստութիւն Ասղամոնի

Սիրաք

Թուղթ Բարուքայ:

Խնչաքսու տեսանք վերև գրեթէ բոլոր քրիստոնեայ հին ազգերուն մէջ Հնր Կտակարանի թարգմանութիւնը կտարուեցաւ Եօթանասնից օրինակէն: Ասոր գլխաւոր պատճառներն են հետևեալները:

Ա) Եօթանասնից թարգմանութիւնը շատ մեծ յարգ կը վայեէք, նոյնիսկ Երբ. Բնագրէն աւելի, որովհետեւ այդ թարգմանութիւնը կտարուած էր Երբայիրէն ամենաընտիր օրինակներու վրայէն և առաջնորդութեամբ Ս. Հոգուոյն Այս մասին հետաքրքրական աւանդութիւն մը կը պատուի, որուն համաձայն թագաւորը առանձին սենեկներու մէջ փակէ տուած է Եօթանասուներկու թարգմանիները, և անոնցմէ ամէն մէկը ամբողջ սուրբքազ թարգմանութեան անդադար պարագիտ կը բոլորն ալ կ'աւելաբեն իրենց աշխատանքը և քով քովէ կու գան բազգատելու իրենց թարգմանութիւնները, կը տեսնուի որ բառ առ բառ, տառ առ տառ, համաձայն են իրարու ամէնքը առանց բացառութեան: Ասիկա կը հաւատացնէ թագաւորը թէ ասուածային գորութեամբ կտարուեցաւ 72 սուրբ ծերերու սքանչելի թարգմանութիւնը:

Բ) Սուրբ Աւելատարանիները և առաքեալները շարունակ ՀԲ. Կտակարանէն կը բերեն իրենց վկայութիւնները, և ասով նուրբագործած կ'ըլլան զայն Ուսութ Եկեղեց Ս. Հայերն ալ անոնց օրինակն հետեւով նախընտրեցին ՀԲ. Բնագրէն կտարել իրենց թարգմանութիւնները:

Ծ) Այդ գարերուն Երբ. լեզուի գիտու-

թիւնը շատ քիչերու տրուած առանձնաշնորհութիւն մըն էր, մինչդեռ յունաբէնի ուսումն ընդհանուր էր ամբողջ Հռովմէական Կայորութեան և սահմանակից Երկիրներու մէջ:

Այդ հազուագիւտ երբայագէտներէն տեսանք Երբանիմուը, իրմէ գարուկէս առաջ կ'ապրէ ուրիշ մեծ զիտուն մը Ռիփենես, որ ի մէջ այլոց Երբայիրէնի ալ հմուտ էր, և ահագին աշխատանք կատարած է Ասուածաւաշունչ գրքերու վրայ:

Աւելիթենսի Վեցիշեանը. — Որիգենէս (182-251?), տեսնելով որ ՀԲ. օրինակները շատ մը կերպերով կը տարբերէին Երբայական բնագրէն, ուզեց որ Եկեղեցին ունենալ ՀԲ. Բնագրի մը որուն մէջ Երբայիրէնին վրայ բոլոր յանելունեկը նշանակուած ըլլալոյն նառանշնչվալ (որելոս) մը, և ինչ որ Եօթանանիցը զեղչած էր պէտք էր աւելցուէր առնելով միւս թարգմանութիւններուն մէկէն զոր նշանակած էր ասուածակը (·×·) մը: Ան մասնանշեց նաև այն ընթերցուածերը օրոնք շատ սիալ էին ՀԲ. մէջ, և հարկ էր փոխանակել զանոնք միւս թարգմանութիւններէն մէկուն համապատասխան հասուածին հետո: Այս նպատակով ան պատրաստեց իր Վեցիշեանը (Hexapla), որ իր կոչումը կը սասնար իր պարունակած սիւնակներուն թիւէն: Այսպէս, ա. սիւնակը կը պարունակէր Երբայիրէն նանգիքը, բ.ը Երբայիրէն բնագրիը, բ.ը Երբայիրէն գրուած յօն տասերով, գ.ը Ակիրզաք թարգմանութիւնը, դ.ը Սիմմաքոսինը, ե.ը Եօթանանիցը, և զ.ը Թէսուտինինը ԱպաՀԲ. սիւնակէն յզութեր կտարուուած էին միւս թարգմանութեանց, զայն լրացնելու և ուզելու համար. այս նպատակով Թէսուտինինը գործածուած էր զիխաւորաբար: Արիգենեան այս սրբագրութիւնը (recension) ընդհանրապէս կոչուած է Վեցիշեան բնագրը (Hexaplaric Text): Կ'ըսուի թէ Վեցիշեանը ինքնին երբեք չէ ընդօրինակուած: Եօթանանից Վեցիշեան բնագրը սակայն ընդօրինակուած է Արիգենեսի մանէն շ. կէս գար յետոյ Պամիիւլոսի և Եւսեբիոսի կողմէ: Այս կերպով շրջաբերութեան մտաւայն(*): Բայց ընդօրինակուներու սիսաւ-

(*) Կտառանդիտանս կայսեր համանով Եւսեբիոս Կեսարացի գրել տուաւ 50 օրինակ ըստ

ները շտուով շփոթեցին յաւելումի և զեղս չումի նշանները գոր Որդենէս քրած էր, և ուստի Հ. Բ. բնագիրը գրեթէ բոլորովին խառնակուեցաւ միւս թարգմանութեանց բնագիրներուն հետ:

Վեցիշեան բնագիրը լաւագոյն կերպով ծանօթ է Ասորական թարգմանութիւնէ մը, կատարուած Պօլոս Թելացիի կողմէ, 616-617ին Ք. Յ. Ասկէ շատ մը գրքեր հրատարակուած են առնելով Միլանի մէջ զբանըոց Ք. գարու ձեռազրէ մը որ կը բովանդակէ մարգարէները և բանաստեղծական գրքերը: Այս Ասորա-Վեցիշեան թարգմանութեանց յունիերը:

Ուրիշ սրբարգլեր, Ղուկիանոս եւ Հեսիւէիսու: — Որդեննեսէն զառ ուրիշ երկու փոքրեր ալ եղան կանուխ, վերաքննելու եօթանասնիցը: Դ. գարու սկիզբը, Ղուկիանոս, Անտիոքի երեց մը, և Հեսիւքիսու, Եղիպտացի եպիսկոպոս մը, նմանութիւնակ աշխատանքներ կատարեցին: Այս երկու սրբարգութիւները շատ գործածական էին Արքեկեան Եկեղեցիներու մէջ:

Նոր Կավկասի ասորական թարգմանութիւնները: — Բարդ և հետաքրքրական խնդիր մը կը ներկայացնեն Ն. Կ. Բ. ասորական թարգմանութիւնները: Հաւանաբար Բ. գարու վերջը գոյութիւն ունէր Հին Ասորական թարգմանութիւնը, մինչ նոյն ժամանակներուն կամ քիչ մը աւելի կանուխ Տատիանոսի Համաբարբառը (Diatessaron), այսինքն չորս Աւետարաններու պատմութեան շարայաբեալ խմբագրութիւնը բաւական տարածուած էր: Հին ասորական թարգմանութեան սրբարգութիւնները կը ներկայացնեն թերեւս Սիսայական և Կորիստունեան ասորէն ձեռագիրները: Խոկ Պեշիտոն (= Պարզ) գործն է Եղեսիոյ նպա: Մարբուլայի (411-435), որ վերաքննութիւնը մը կատարեց հինին վրայ Անտիոքեան յոյն ձեռագիրներու համաձայն, և հըօրանգեց որ Համաբարբառին տեղ գործածեն առանձին Աւետարանները:

Ասորական Հին թարգմանութեան, ինչպէս նաև Պեշիտոնի մէջ կը պակսէին չորս փոքր Ընդհանուրական թուղթերը — Բ.

Որդեններ Վեցիշեան բնագրին և երկու սայլեսով գրեց Կոստանդնուպոլիս:

Պետ., Բ. և Գ. Յովհ., Յուգդ. —, Յովհաննու Յայտնութիւնը, և չնացեալ կողոք դրուազգ (Յովհ. Է. 2-11):

Փիլոքսենեան թարգմանութիւնն մէջ, կատարուած 508ին, կը գտնուին առաջին անգամ 4 Ընդհանուրականներու և Յայտնութիւնն գրքին ասորէն թարգմանութիւնները:

Դար մը յետոյ, 616ին, Թովման Հարքեցի, Աղեքսանդրիոյ մօտ Ենատառի մատենադարանին մէջ, յունարէն և Հնմարիտեւ հաստատուն» ձեռագիրներու վրայէն սրբագրից ասորական թարգմանութիւնը:

Հին ասորական թարգմանութիւնը գիտուններու հետազոտութեանց համաձայն կատարուած էր արևմտեան բնագրէ մը:

Հայ բարգմանուրեան պատմութեան աղբիւները: — Աստուածաշառնչի հայերէնի թարգմանութեան վրայ կը խօսին Ե. Պառու Եղիշնակներէն Կորիւն և Ղազար Փարացի, իսկ յետնադոյններէն նկատաղութիւնն արժանի և Մ. Խոտենացի, որովհետեւ նախորդներուն գրածը ամփոփելով չի գոհանար, այլ կուտայ նաև տարբեր տեղեկութիւններ: Խորենացի համաձայն է գրեթէ Փոքր Կորիւն:

Այս պատմիչներուն գրածներէն կը տեսնուի որ զրի գիւտէն անմիջապէս յետոյ Մեծ թարգմանիչները կատարած են և փութանակի» թարգմանութիւնն մը: Խոկ Բիշզանդիոն զրկուած աշակերտներու վերաբարձն յետոյ, նոր թարգմանութիւնն մը կամ խնամքով սրբագրութիւնն մը կատարուած է Բիշզանդիոնն բերուած հետատուուն, «Հնմարիտ», և Հուսոյց օրինակներուն համաձայն: Այս երկու ձեռնարկներուն մանրամասնութիւնները, որչափ որ յիշատակուած են անոնք մեր պատմիչներէն, զատզատ պիտի ներկայացնենք ստորեւ:

(1) ՆՈՐԱՅԻՐ ՎՐԴ. ԾՈՎԱԿԱՆ

